

ՍՈՒԼ ՀՄԴԻՆՈՒՐ ԲԷ

“Բիւզանդիսին”, թիւ 1,700 “զշմարտասէր” սուրագրութեար տեսնուած մէկ երկար վիճական հատուածին մէջ հատուածազրին համար ըստուի էր թէ նոք նոյն ինդրով մոքթ պարագաները յառաջ լուսաւորած ըլլալուն՝ “անչուշտ պատճառու զինք վայրապար քննադատատց թաթուլ վանանդացին Հանձէս անօրինյի մէջ”, — Այսօր թաթուլ վանանդացին պարզ կերպով կը լուծէ Հայաթերթին մէջ երեցած սոյն վճռարձակ գատաստանը, բացարձակ հատու համառօտութեամբ, յայտարարելով թէ ոչ թ. Վ. էր Կոյսեմ, ամաց մէջ զինք քննադատողը, այլ նոյն ինքն Հանդիսին Խմբագրութիւնը: — Ո՞ր է թէ ամէն կնճիռ այս կերպով լուծուէր:



ԱՅԻ ԱՐ ՃԱԳՐԱԿԱՆ

ՀԱՅՈՒՍՏԵՆ ՔԴԴՈՒՍՏԵՆ Ե ԱՐԵՒ Ի ՑԵՆ
ՊՈՐՈԿԵՍՏԵՆ ԲՈՐԵԼ ԼՈԿՈՆ - ԸՈՐԻԵՆ -
ՏԵՆԵՍԵՆ ՍԵԿՈՋՐԵՐՈՒ Հ ԸՄՇՉԵՑՆ
(Հայուստեն-Բայան)

3. Տառմէ:

Քանի որ Գոնջարուի արձանագրութիւնը ծախօթացած չէր, կորելի էր այս երկանունը Կմինչ կամ Նումէն այ կարուլ, պայմ Տումէն ընթերցուածը միայն միշտ է:

Տումէն Տիգայթ պիշտսէր Առաջնոյն ատեն՝ Նոյիիրեան 23 երկիներու երկայն շաբրին մէջ առաջին տեղու իր բան եւ կը յիշուի Գոնջարուի արձանագրութեան մէջ, որ նոյն թագաւորուն է: Տումէնի վրայ արշաւանք մը Ասուրնաիրազաց թագաւորութեանը առաջն ստորևյն պատերազմանը գործարութեանց բարով կը բանաց Թագաւորին բանակիւր ստիպուեցան գէշ ճամաքաներուն եւ գժուարին իբռներուն, առածանելիութեանը յաղթեւ: Զէնք կրել կրողը բնակւաց

Տեղի եւ էմանի իրենց հայկական արլաւանաց առեն յամին 1889/9 գոտե Գոնջարուի արձանագրութեան նկատմամբ հման: Այս երկու ուղերձերուն համառօտ ակրեատուութեաները կ Վեհանդ. ծ. Berl. Anthropol. Geesch. 1898, S. 571 եւ 598; Sitzungaber. ծ. Berl. Akad. 1899, S. 117; WZKM. XIV, S. 34 [ան թագավորութիւնը Ա. Բ. Հայուստեն թիւ 25 քիուս, հետո Բատմանունէ գէպ արեւելք] հման: Տումէն Յանուար 500 քաջազները կոշտանեցի, աւերցի եւ ոյրցի, Ասուրնաիրազ Մեսոսուէ Գիղիլունդա գնաց:

Քերջն ապաւէնն եղաւ “անմերժենայի լիռ մը, որուն գաղաթներն երկամբէ դաշտուի մը սպարին զիս գուրու ցցուած էին եւ որան եւ ոչ իսկ թեւեւոր թռալուն մը կրնար մօտենալ — ուրիշութաշնոյն բյունն նման ամրոց մը շննած էին անոր վրայ: Այս էրեան վրայ եղած յարձակման ատեն՝ պաշտպանողներէն 200 հոդի իրենց կիսանըը տուժեցին: Ասորեստանցւոց թագաւորը ասկէ Կիւռուրի իջաւ: Ասորնասար Բ. ալ՝ իր նուանած երկիրիներուն կարգն մէջ կը միշտ շտմէն: Այս առիթի Տումէնի Դափաներին եւ Արցիւնանուրի միեւնուին անձշութիւնն մին է եւ կարեւորութիւն շանին տեղպայմ գիրքն որոշելու համար:

Տումէնի լիռներէն երկբն անունները գիտենք, առոնք են՝ Ռ-ընի, Արունի, և Երանի (տեսէ էջ 140): Այս լիքաց մէջն էին հետեւեալ քաղաքները, զորք Ասուրնաիրազ առաւ: Գուրբի ասրութիւնը, Սուրբ, Աբրուս, Աբուրս, Արուրս եւ Աբունի:

Հին նայիրեան գտաւաներուն մէջն ամէնէն արեւելյանն էր Տումէն, կամ ամէնէն Հրասուարեւելյանն էր Դափանի (այսպէս նաև գոնջաւուի արձանագրութեան մէջ): Ասուրնաիրազաց Տումէնի Կիւռուրի ինչան եւ Ետինի լերան փախրակական Զամաւացոց ապաւանաբառն ընծայելը թոյլ կու տան մեջ բաւական ստուգութեամբ մը՝ Տումէնն Առավակիցի հարաւակութիւնի կամ Հարաւարեւելյանոց զետեղելու: Ետինին պիտի ըլլայ Տումէնի գէպ ի հրասի կամ արեւելք կամ Հարաւարեւելք ձգուու մէկ միւլու մէկ պատերազման լերանց: Տումէնի դիքըն վրայ սենեած կարծիքս բառ բաւականն կը միարամի կրկերքի սենեած թեան հետ (տան էջ 19): Արցեղայի արեւելակողմբ բարձրացու լեռնաշխարհը՝ վերին փոքր Զարի վրայ մինչեւ գրեթէ նուանդիցի:

4. Մեսոս, Գիշլիքունդու:

Ա. Մեսոս: Ասուրնաիրազ զամաւական երրորդ արշաւանքին ատեն՝ Քայլեց Մեսոս քաղաքին վրայ, ուր (զամաւակի) փախուակներ ապաւինած էին. այս տեղ-դղու վրայ կիշխէն Աղքուու եւ Արմակի լիռները: Սամիրիաման Բ. ալ՝ կը պարծի երրորդ արշաւանքին ատեն Մեսուացները նուանած լլալուն վրայ: Հետեւեալի է արձանագրութեանց այն տեղն, ուր այս երկին անհին եւ լեռնական նկարագրութիւնն կը լլալի: Անմերժենայի լիռ մը գրաւած էին անսիր (Մեսուացի): Յ լեռնասարը որ ամսի մը պէս երկինքը կը ծածանէին, ուր եւ ոչ իսկ թեւեւոր թագուն մը մօտեցած էր, իրենց անսակուի ամրոց էին ըրած. անոնց ետեւն գայի ես եւ այն լեռնասարը պաշտրեցի: Օրուն մը մէջ անսոնց վրայ յարձակեցայ արծիքի մը պէտ եւ անսոնց պատերազմողներէն բաղմաթիւ մարդ պահնեցին: Անսոնց մարդիկ, ասացաւածքը, ունեցած, արլաւու, էշերը, անտունները, հառաց ձիքը, երկասատ ուղարեցի, առանց թիւն ու հումարի լիռներն վար իթեցուցի, անսոնց շրջակայի 500 քաջազները կոշտանեցի, աւերցի եւ ոյրցի, Ասուրնաիրազ Մեսոսուէ Գիղիլունդա գնաց:

Պատմանիքարի Գ. ի մէկ արձունագրութեանը
մէջ՝ Կուանձեալ երդինեբուռն մէկ ցուցաին մէջ
այս շաբաթվ կը ներբայանյ Մեռու. “Հարհար,
Արաղիաշ, Մեռու, Մանգափ, Գիղլիբունդա,
Վանեն, Պարուսա, Եւնի.

Թղթական մատենագրութեան մէջ շատ
առեկ կը յիշուին Մեսոպոտամիա, կուսի (Եւրոպիայի) եւ
Պարսկասարք ձիբեր: Կուսի ձիբեր գլխաւորաբ
առաջի ձի են, իսկ Մեսոպոտամիաներ առ Հասարակ
ենք, բայց կը յարնաւուին:

Մեռու գիրը որսկելու համար կարեւորաւ թիւն ունի այն տեղիկոթիւնը, որուն համաձատ Ազգին և Սիրումիկ լւսները այս երկիրը կը կորէնի Հիմունելով այն քործերուն վկայ, որոցման վերն այս լւսներուն դիմք որշուն չօխանդիք, յատակ մաք Եւհրիդորը (Սիւլյամիկի հարաւակորմը գանուող զաշոր) պատող լերանց արեւմտեան ասից արեւելան կողը զետեղը եւր Մեռուն: Ասկի կը անունու որ Մեռու Զամանացից մէկ գաւառուն էր Կամ գէթե անոր առհմանափեցի Անենեւին ասիփից պատճուն մը չկա Քիլիկրէքի պէտ՝ Մեռուն անոնով երկու երկիր զանազանեւուն: Այս քամատական եւ եւ մէ մարտական: Խոմմանի բարդ գր. ին ցուցանի ալ ոչինչ կը ցցւնի: Վասն զի մէջ յաս մոշ մարտական երիթներ հան:

Բ. Գլուխովուրուս Սամիկամման Մետուի մէջ թշնամյն ընդգիրի մագրութիւնց խորսութէն ետքը՝ ունենալու կից գէպ ի հիմքունդա, ու ու բարձրածիւն քաղաքներ գրաւեց և Սամիկա (ա), Կապիւտաւա և Արքուրուս քաղաքներուն իշխաններէն հարկ տուաւ: Ասկէ Մատափ գրամաւ: Գիղիւռուն- ովիս քաղաքներն իշխանուն կիւնիք, առաջին բարձրածիւն քաղաքներ, զոր Սամիկամման կատաւ գալու ատենը՝ առաջապես Կիւնակիք կիւնակը կը բարձրածիւնին իշխան- ութէն լրիրէն, որոնց մէջն էին այս երկու տեղերը՝ առաջ ու որ կիշխեր Տիգուալիս, եւ կորիստաւա, ուր իշթագուարէր պատասխան: Այս երկու իշխողք պարզ տառն կատաք էին: Առորսաւանցոց անակած շարունակելով Ուրուս ամրոցին հասաւ, որուն վայս կ'իշխեր Պէտքանոյի իշխանը: Ուրազ պա- տրացաւ և յարձականմէ առանձիւցաւ: պաշտառական- ութէնքն 6000 հոգի իրկան պատրազմի մէջ, 200 հոգի, ընդ որ եւ քաղաքաւարէր, գէրի ունենաւցան: Առորսաւանցից Քիւնակ ըցին «արջան, չխոր, ճիր, ործաթէթ, համանալուկին եւ պայնեւ- ութէնքի» առաջ համարուի: Առաջնէն Ալբրե- տըցին վայս քայլեց Սամիկամման: այս ամրոցը ը հպատակէր Ենգուա անունով իշխանի մէ: Այս- թէ կանգնուեցաւ Առորսաւանցոց թագաւորին իշխանը, որուն վայս գրաւած էին Սամիկամմա- նու, առաջութէններ Կապիւտաւ:

Յառաջ այս երկրին անունը Գի-նուն - բռնդա
չ Գի - ըստ - բռնդա ալ կը կարգային, որոն հետ
կայերտ կը Համեմատէ Երեքպատսին՝ Ոթշօքօրս
Անցւուն է այսքան Գերեաբանենքն ի Գիլան,
ասք արանցուց այս բազմանձն ծանու, որ պատ
առն է այս այլեւայլ ընթերցաւածոց, կրնայ
այսու առ առ առ ըլլաւ, ինչ բայ շփռաւթեան
ետքաւթիւն է, թէ մասկ ուղիղ ընթերցաւած
ու է, կը ուղարկ Պատրի Բ. 59 անեմածէն:

Գիրիքը անդայի դիրքին նկատմամբ սաշափ մխանց կարելի է ըստ թէ գրացի էր Մհեռու եւ Մադարի թէ Բիկերք, անդ էջ 66, 92, գիրիքը անդայի դիրքին պահանջանառ ըստն (Զարատուստ գետ Սահման արեւ առեւ եալիօնը) կատար ունի Մեռու դիրքին

6. $\zeta = \rho^{\frac{1}{2}} \omega$, $\zeta = \rho^{\frac{1}{2}} \nu - \omega$, $W^{\frac{1}{2}} \zeta^{\frac{1}{2}} \rho \omega$, $W^{\frac{1}{2}} \rho \zeta^{\frac{1}{2}}$, $W^{-\frac{1}{2}} \nu^{\frac{1}{2}} \omega^{\frac{1}{2}}$,

۱۷۰

Սպուրնասիբրազ՝ կիռուրի ըրած առաջին
արցանակին ատեն՝ Արմենիքի, Ախմերյայի, Ալշամ-
նիոյի, Ագաչահ, Հարդայի և Հարմանյայի հորին-
առաւ, որ էր՝ չձի, ... արձան, ոչխար, պղձէւ
անօթներ։ Սաղմանասր Բ. Ի. առաջին պատե-
րազմական գործառնութիւնն էր Արմենիք Արքուու-
քաջազր յարակման առնուլը։ Արքուուի ճամբան
կը առնենք Արմենիք՝ “կըսին մէջնիւ”, թագաւորն
առաջաւ եղած ատենեն՝ Հարդա, Հարմանա, Ախմերյա,
Արիշի, Աւամնիս եւ Ախմենի երկիններէն արևած
հարկն առաւ, որ կը կայանար կասքի ձիերէ, ար-
ծուու, օշանու եւ գիրիք՝ Ա երցիշեաւ՝ “Համանին
ի երեւու, գտնուու Հարենքն անազան մ’ ալ անցա-
թագաւորութեանք Յէ տարիին, այս անգամ Պար-
ուույսէ եւ Նամիրէ գործվ։ Անուտանին բնադրին
մէջ Թ. 43 Արիշը կը ներկայանայ երկիր մը՝ Մա-
տուու յարակմանը վանահեաւ։ Հարդի հաեւ-
ծանօթ է ուրիշ Հարդ արձանագրութեաներէ,
որուք Քեցոյդի Եղացակին մէջ մայս կը գտնուի։
Արմենիք կը վերաբերէ Ացէրու քաջազր,
որ արցոցն էր նշանիք։ Սամիրանան Բ. Կըսէ թէ
Արդիու էր իր պատերեան վեց անկիններէն մին
“Արփիէն մինչեւ Սուհին” (Արձաւորպակւ Հարուրի
առանեն՝ ի Խիջունեաւու)։

Աերն միշտած երկիրներան դիբը մեր-
առարկալու որոշելու ամենին ապահով կրուսանն է
նախ այս ամենին թիւն, որուն համամատ Մի-
նիքի իրաները կը գտնուեն Հալմանի (այ-
սուան Հուլիսին) մերեւոյ Այս աղեղիութեան
լույս հմենուելով կ ուզեին Սիմեսի կիրաները հա-
սարի Հարուստակցութեան այս հին ամբոքը, որ
առեստանք Մարտ երկրի հետ կապէ եւ
ասականներէն Զաքարի գուռան (առ Տօն Հայոց
ընլաւ, Պաղմ. կ. 2, 7) կամ “Մարտիան Գալուս”
չ է Մեծայ ունդի, Ստրաբ. ԺԱՆ) կը կոչուի: Խաչկէ¹
լուսկէմ Հնանեան մեջ նոյնուու են հին բաղ-
ադակի կարաւանի ճամփան այս կիրանեան անձնելվ՝
առանի բարձրաւառար կը հասնի: Ասուս
առանի հսու ամենէն կարճ ճամփան նմանակէն կ'եր-
ժայ կարաւանի հին ճամփան վայսէն նըրել-
մայ կարուիք կ'երկուիք ։ Խուզ-խուրմանթի
Ամըրն քէօփիք ։ Կ'երկուիք ։ Խուզ-խուրմանթի
և կիրիք ։ Բաղադատ մնան կիրիքի եւ թերեւ-
սոյ տեղէն Դիերա տանոյ ուղղակի կողմանական
ամբուն մը վրայէն յաւազնանարզ կը միանա-
ւույթիշաւա գիւտար ճամփանը որ Սիմեսի կիրանի
զպարտինն եք բառն: Եթէ Սիմեսի կիրանի =
Զաքարի գուռան հաւասարութիւնն առարկու-
թեան ատեղի շնորհաւ, այս ատեն Սիմեսին եւ
կ'կան երկիրները պիտի ըլլայն ասուան Հուլ-
իսիմբը ։ Ի հարկէ առաջ դիբը ճարպէ որո-
ւում: Բայս առ հենինեն Հուլիսին հաւասարութիւն

ալ վեր քշենք, սակայն միշտ մեծապէս զարմանալի կը մնայ առ պարագան որ սոսո՞ք՝ ըստ արևագործութեանց իրենց հարկի ին տառապէս մինչեւ կրուռի, որ Արմենից լընին հարաւա արեւա մոտան անկիւնը երկրի մն է: Այս հասկածին վրայ աւելցընելու ենք ուրիշ հասկածելի իրողութիւնն մն ալ որ է՝ այս երթիներեւն մէկուն Արիշից Մանեսնց ասպասութիւննեւամբ վասնակ ի ենթարկ կուլիւն: Այս երկու կէտաքը աչքի անջն ունենալով՝ պատաժ կը տեսնեմ այս երթիներուն տեղը շատ աւելի հիսոխային համարի եւ Բիլէքրէքի հէտ (էջ 46, 65) Արմենի իրաք վանսել Աւազից իրմարուն մէջ՝ Խոյր Սանջակի արեւելապատճեն: Տարկոյս միայ որ այս պարագայի մէջ առօրինակ կը մնայ “Հալբանի վերեւոյ յաւելուածք: Գոչառ ցոցից եւք մէ շէմ գտներ այս դիլեմանից մէնքն Եւլուն: Խոյր որ երաք իրաքն տարքի Հալբան կամ Արմենի ընդունիլի թէ ի հիսոխի եւ թէ հարաւակունն նմանակսն ունի ին իր գժուարութիւնները: Առ այժմ վերսիշեալ տեսութիւններն ոչ մին եւ ոչ մէկուն կարելի եւ ցրել կամ հաստատել: Սամարամենանի Արիշի է մինչեւ Աւազի խօսքն աչ իւ լուսաւորել այս մէրութիւնը: Ամենեւն տարակոյս չկայ որ Արիշի երկիրը անշներին զորդ ջանին վերին Ծիգրսիս վկայ եւ կում մահէ մատուող Արիշից քաղաքին հնու (Ասրաբանի Տարբերակնեն), այլ պէտք է երկուքն իրաքն զանազանել:

6. የብሔርና ክውል ገዢዎች

Տեղունքի մէջ գտնուած աշխահագրական ցուցակ մէ, որ հարփահանն էլ մնացած է, կը բռնվանական էր մէջ Անդրբարյացի շղթակամքը գտնուող 50 տեղեաց անուններն, բ մէջ այլց նաև Անդրբարյաց պալպար, որ կրնաց Նամակը-Նամիկի հետ նոյն ըլլալ։ Մէկ կողմ թողարկ այս ասբահուսական տեղը՝ Նամար անունը առաջնին անդամ մէր գիմաց է՛ւ էկ Նաբուբարյոնուոր Անդրնցին թեայման իշխանակարսնին մէջ, որով Իբրահիմ-Մարգուտ անունով անձն պատճ կը կարուցի Նամարի մէջ գտնուած անձն տեղեացը համար հարփ կամ տուըը տալէ։ Ասէք զառ՝ այս երիշին մայսն ասորեստանու արքանագործուեանց մէջ կը իշխուի եւ այն ալ միշտ Նամիկի ձեւու։ Սամցանասաւար Բ. թագաւորութեանց 13^ր տարիի սուրբին Զաքար անցնեալվ՝ Նամիկի կայս քայլեց, որուն Մորդու-լուսա-ռումինի({}) թագաւորը փախաւ։ Այս թագաւորին սաստացածն, բանահերեր, դից արձանները, պետութեան Պաշտպաններն, Արքունուածուց թագաւորին ձեւուն ինկան, որ Յանուար անոնիվ Հաբբանացուց մը տուա Նամիկի թագը։ Թագաւորութեանը 24^ր տարիին Սամցանասաւ գարեւական Նամիկի «իշան» — սուրբին Զաքար անցնեւէն իւ Հաշմարը կարեւէն եաքը —, ամբացեալ անեցրուն վրայ յարթակեան առաւ եւ պատեմազմէլ մէջ բնակչացը մէկ մար կոստորեց, որ մէրան մը գագաթն իրենց ապաւն էին շննած։ Յանուար Ասորեստանու արքանացուցունունի թագաւորին ուրիշ արքանացներէն 884 տարին ինչնեներ էին 267 տար թագ-

գաւառութեանը՝ կը նշանակէ Անոնքանագիր ար-
ձանագրութեան հաստիութը (Rm 2, 97), մեր
աւագաւորութեանը Տ1^ո ասրին իշխանվեցը՝ սե-
կիթողը՝ Սամիրամմանի Բ. Ք.^ո բարելազոր Մար-
դուկ-ի-կրի թագաւորին գէմ մղած պատերազմին
մէջ զարի, և ազգու, և աշաւ՝ և Ազրուն (այսինքն
Արամականի իշխանութիւնը) Թրաբելացի յիշ որդին
էնի: Սամիրամմանի յաջորդներն ալ չորս անդամ
արշաւոնք բըրին Կարերին գէմ: Այդ մէկ արշաւոնք
բըրին Ռամզանիկրաբ Գ. (1998) եւ Սաղմանասար Գ.
(774) եւ երկու արշաւակը ըստ Աշուրինիքը
(749, 748): Նամարի գէմ պատերազմական դրա-
մանութեանց այսպիս տուոք պետք բավար կը
դուցընի որ Ասորեսանցոց վերին իշխանութեան
այս երկիրներուն վայ ոչ Սաղմանասար Բ. Ի. եւ
առաջ յարդիրացը ժամանեակ տեսական էր: Երբ
Ասորեսանի Նամրի եկած բանակները կը հեռա-
պյին բահկաց մէջ կը մարտ իրենց նիստէէ կա-
տառ ու ունենացուն դիտակցութիւնը: Տիրազամփի-
սեր Գ. Ք. արշանագրութեանց մէջ մարզկան
ու հաճանքերուն շարքին մը աւալին տեխն կը բռնէ
Նամրին՝ իրեն յաջորդ ունենալով Քիստ Մանակի-
տարի անունը, իսկ Սարդոնի քով՝ Մադափ շա-
փու շատէ անունն եւ Ելլիպտի միջնեւն է:

Սաղմանասար Բ. Կամրիի ամսնեներէն չօրոխն
նանունը մեղի կ'աւանդէ, որ են ՀՀէշ-Հան, Քէտ-
Հանուլ, Քիո-Շո-իի, Քիո-Շո-իի:

Կամրիի մէկ գաւառը կը կոչուրէ Բոր-Կոր-
տէլիք, որ իր անան ասած կը Կարգինարեկան
հասանեիք ւ յոյն երերին տէրէն: Արցոյիշեալ
ու ու ու Մ-որդու-է Քիստ-Կարգինարեկուի կամա-
ւարիքը մէջ շատաւելին էր այս ընտանեաց, որ ըստ
Արքեւութիւնի Հաբրանացիներէն ետքը ամենէն մէծ
ողբեկութեան ունեն Կամրիի մէջ: Կարգինարիու-
սարգինարիուս մէտք հասանարութեամբ նկատ-
ած աեն մատ հասունաւուն տաս:

Նաբուրունոսոր Առաջին ազատութեան
զ զլովի պայլ եւս ստուգուած է երկրի անուան
ամբի ձեւը : Յասաց կորեկի էր նաև Զիմբի
արգալով Երամիայի յարին (Խօ, 25) առ յա-
ստրերութեան մէջ դնել : Հետ-քարելական կամքը
եւս են տեղ՝ Սարքասանցիք միշտ կամքի ոյլ յարյեալ
եւը կը գործածէին : Եթէ սեմական բազուերէ
ուղարկ մեխել այս անունն, այն տաեն կամ՝ փա-
աւոր, լուսաղութ կը նշանակէ եւ կամ՝ «յովա-
կ (ե երկու)» : Ապա եւս աւելի հաւանական կէ հա-
նարիմ բառիս ոչ-սեմական ծագումն ունենալը:
Ասանը մէջ իրարու համդիպած էին կասեան եւ
արեւական քաղաքակրթիւ ազգեցութեալն . ա-
նանդյան կը վկայէ Յանզու թագաւորական անունն-
ամ տիտղոս եւ Ըստալիք դիցուցյան՝ «ար-
քառհայոց փառաւոր լեբանց», պայտեղ պաշտուիքը,
որ պէտք են Բասսասիթ արքունական կամքին վկա-
յենք : Կասեան աստուածութիւնն մը համար-
կարեւայ թէ քարեւական քաղաքակրթութեան
սրբութիւնն անմարի վկայ աւելի էր, ինչպէս որ
դուցքնեն բարելական յասուկ (անձի) անուանց
պոյութիւնն եւ սեմական Պանթէնին առաւել
ըստու ըստու : Այս իրութիւններէն կինանց
ասանանդաւած հետեւանենք թէ Աստական եւ

բարելացիք բաւական բազմութեամբ ։ Կամքի մէջ հստափառած էին. բնիկ բնակչութիւնը կարելի է թէ գործակից ըլլայ Զամնաւուց կամ Լուլուսաւուցցոց ։ Կամքի մէջ երկրաբան էին Հարավանեանք կամ Հարբանացիք, որնցմէ մին (Քննադինում) կուսակալ էր ։ Կամ ընտանիքին մինչեւ անգամ թագաւորական թագ տուաւ։ Ազատութեան թուղթը բաց է Կամքի կուսակալն իւ յիշէ եւ Կամքի կառավորին մի ։ Կամքի կուսակալն անունով թէ այս երկուքին իշխանութեանց ահմանները վիճակաբարար ինչպէս որոշուած էին, կը մնոյ մեղ անձանուք ։ Կիսանք ենթարկել թէ կուսակալն պաշտօնն էր ի մասնաւոր ներքին կառավորութեան գործերն հորու (որոց վայ հսկել են), իսկ կառավարչն պաշտօնն էր առաջնորդ բանակին։ Եղայ ազատութեան հետաքրքրաբան թղթէն կիմանութ որ նախոր հրա համար էր հիմ-բարելացան պետութեան, ու կ Առութեանցիք երթեր չափողցան այս երկին մասունք կերպով կամ ժէ՛ք քէլ մ'երկայն ատեն իրենց իշխանութեան տակ պահէլ։

Ունանագործթեանց Կամքի վրայ տուած տեղեկութիւններն անանկ բնդհանուք են, որ դիքը սորչելու համար՝ բաւականէն աւելի միջոց կայ շարժելու։ Ասութեաննէ նայելով Կամքի սուրբն Զարի մէկն դիմ էր կը բար ասոր գրաքը էր Համարին, Նկատելով այս վերջն պարագան եւ նմանապէս աշքի առջև իւնենալով որ Բարեկամացոց ազդեցութիւնն շատ մեծ էր եղած Կամքի մէջ բարաւար կինակը ըստ թէ բեւեւագերեան նամբին ըլլալու և ամբողջապահ կամ մասամբ այս երկին, որ հիմանէն Բագանուի եւ Հարաւէն Սուսնաար միջև կը տարածուի եւ գէսի ի արեւատուք նախ Ագամի գետով եւ ապա Զեբել շատ ընկած կա պահ։ Իսկ թէ գէտ ի հիմասարին արեւելուք մինչեւ առ կը տարածուէր եւ առ այս Զամուայի երկեն մաս թանձն էր թէ ոչ կարելի է չշշգել։ Կը փորձուիմ Բիտ-Համբանը Կամքի Հարաւակողը կամ Հարաւ-արեւելանայողը (Դիմակ լոյց արեւելակողը) զետեղել Հաւանանանայունն այս երկին նամբին էտ շատ անհամ կապուած էր անձնական միութեամբ (Հարբանեանց ցեղէն կուսակալն երկուքն ալ կառավարելով)։ Որովհէ տեսեւ Կամքի, ինչպէս նաեւ ամձանադրութեանց ցոյց տուած եւ մեր այսօնու յիշած երկիններէն շատեր, որով գծուած գարագար մը չեն ներկայացներ, այլ անորոշ եւ տորածական գաղափար մը, ուստի շատ հաւանական է որ գլխաւորաբար արեւելեան կամ Հիմսային արեւելեան մասը Զամուայի երկին մէկ մասը իր մէջը որվանդատ ներ։ արդէն անոր անունը բեւեւապիր արձանագրութեանց մէջն շատավ անհետացած է, Մէկաւ կողմանէ չեմ կրնար Բիկերքէքի շափանաց սեռութեանց համանը, որ նախոր-նախն համազօք կը համարի Զամուա-Սալամայի։ Կամքի գերքն նկատմամբ առուրագէնք ընդհանրապէս կ'ընդունին պի առաջանելու, զոր պարեցի։

Կամքին զանազանելու է Կամքի բոււած-ներուն երկիրը։ Բնհիմասունի եւ նակի-ի-Ռուս-

տեմի արձանադրութեան բարեւական թարգմանութիւնն այս անունը կը գնէ՝ հիմ-պարսկերէն բնագրին Սալիշին աեղ. իսկ այսօր Սակէ ըսելով առ հասարակ Ակիւթացիները կը հասկըսուին։

(Հարուսաւութիւն)



ԸՆՎԱՐԱԿԱՆ ՏԵՍԱՆԻԹԱԳՐԻ

Ամսանա, 25 օգաստ 1902:

Ամսոյս 1ին Պրեսուրիայէ հասնող հեռագիրը կ'աւետէր երկու տարւան եւ ուժ ամսուան արինաներկու ու արինանեթոր աւելիք պատճապամին հաղարութեանը վերջանալը, եւ երկուց ազատ հասարակապետութեանց (Տրանսվալ և Օրանժ) իրենց անկախութեանէն հրաժարելով, Անգղույց գերիշխանութիւնը ճանչալը . . .

Այլ միծագոյն (*) ու տիեզերականն Անգլիա հասաւ վերջի վերջու իւր դիտած նպատակին, սակայն ոչ իր տղայական խաղ — ինչպէս ինըը յառաջ քան պատերազմին սկսիլը կը միծագանէր. քանին թիթեացըննել հարկ եղան իրեն, զորնոնք զարերու ծնեռքըրը ծանրացուցիք էին, արեւը մայր շմտնող պետութեան մը շրջան ոլորտէն զիրաք դիւս կա պատերազմի դաշտը դունդագունդ ուազմիկները (250.000 ընդէմ 20.000) չեն բաւեր՝ ի սէր իրենց անկան հայրենինա դիւցան դիմադրութեամբ կուող ասկաւաթի կրգացեալ ժողովուղ մը, զինամթափ լնելով ի հայտակութիւնն ստիպելու։ — Ես այս կ'ըստի — “յալողութիւն անգիսական զինոցց, . . . : Կոյոն նեռն ու դուուրակննիոն պատերազմին ելից համար Անգղոյ շրջու ու պատիւ տալէ, դատապարտեց զայն իրը անիրաւ եւ գերադրական աստիճաննաւ անիրաւ պատերազմ, որոն հանգիստապատի երկրորդ մ'աննար է մատնացաց լնել բարականանցանց ազգաց դարձնոր տարեցորդ մէջ։ Այն, այսօր այլ եւ հարաւափիկան նոդին վրայ երկուց ազատ հասարակապետութեանց լրջութ չի ծածանիր, սակայն այս Աղջինի համար առաւելում մը շեղաւ, այլ նա մանաւանդ — նուա-